

## ՈՒ ՇԱՏԵՐՈՒՆ՝ ԶԸԲԱՑՈՒԱԾ...

ՃԵՐՄՈՆ ԶՈԳԻՆԵՐՈՆՆ

Ու մերք օտար աչքերուն նառագայքները այնպէ՛ս  
 Ինձ բըւեցան ընճանի — քափանցեցին ինձմէ ներս,  
 Որ հրնուանկէս զօրաւոր, ես հոգիին փակեցի  
 Գուռը ամուր, որ չըլլայ թէ հովերէն ան սարսի...

Ճառագայքներն այդ ամէն — սրտեր օտար, անյարիր —  
 Գոյներն ինչպէս արեւուն, հասակներով ալ տարբեր,  
 Ես հոգիին լուսաւոր հոսանուտին յանձնեցի...  
 Ամէնքն այնպէ՛ս այլակերպ, ներմակ-ներմակ ծաղկեցան:

Յետոյ զանոնք հանելով իմ երազած հոգիին  
 Յորդ, քափանցուն ալ Լոյսին, ես նըսեցայ անոնց դէմ,  
 Ժամեր այսպէս հիացած անոնց պայծառ տեսիլէն:  
 Ու ծաղկեցան ինձմէ ներս, օտար սրտերն այդ ամէն...:

Գիտե՛մ, լըռելն է դժուար, սիրուածներուն դէմ հոգւոյն...:  
 Բայց ես իմ մէջքս այնպէ՛ս քաղցր սրտով մ'ապրեցայ  
 Աղուորութիւնը անոնց... որ միտ ներմակ մընային՝  
 Հեռուէ նեռո՛ւ, չըբացուած, զիրար Լոյսին մէջ գրկած...:

Ու շատերուն՝ չըբացուած, պիտի այսպէս անցնիմ ես...:

Հոկտեմբեր 1942

Ա.Ն.ԵԼ

